

(յանբանակ գործադին վրայ :

ԾԱՅԱՐԱՉԱՓ գործւոյն վրայ սկըզբամբ տեղեկութիւն ունենալու համար, պէտք է նախ զիտնալու թէ ինչ է օդը կամ մթնոլորտը : (Դը ըստ հին փիլիսոփայից չորս տարերաց մէկն էր, անխառն և անկշռելի գոյացութիւն սեպուած . բայց հիմա ստոյգ գիտենք որ օդը անխառն կամ պարզ գոյացութիւն չէ, և ոչ իսկ անկշռելի, հապա բաղադրուած է թթուածին, անկենդան և զուտ ածուխ ըստուած գոյացութիւններէն, որոնք անշօշափելի և աչքի չերեցող գոյացութիւններ են, և հանրական անուամբ կազ կ'ըսուին, որ օտարազգի բառ է : Ուստի կազերը ասով կը զանազանուին գոլորշիէն որ տեական և մընայուն են, իսկ գոլոշին անցողական . ուրեմն օդն ալ տեսակ մը կազ է, բայց ոչ պարզ, հապա բաղադրեալ . այսինքն երկու երեք կազի խառնուրդէ բաղկացեալ : Կազերը ընդհանուր անուամբ կ'ըսուին նաև հոսանքուա : Արդ հոսանուտ գոյացութեանց վրայ աս է գլխաւոր գիտելիքը, որ ինչպէս հեղանիւթոց մէջ ընկղմած մարմին մը չորս դիէն հաւասարապէս կը ձնշուի, և տեղի տուած հեղանիւթին ծանրութեանը համեմատ իր կշռքէն կը պակսի, այսպէս նաև օդի մէջ ընկղմած մարմին մը չորս դիէն հաւասարապէս կը ձնշուի իրեն շրջակայ օդէն, և տեղի տուած օդին ծանրութեանը համեմատ իր կշռքէն կը պակսեցընէ :

(Դը առաձգական մարմին ըլլալով, ջերմութենէ ու ցրտութենէ անդադար կ'այլայլի . ասով նաև իրեն կշռքին ու ձնշմանը վրայ փոփոխութիւն կ'ըլլայ : Արդ ան գործին որ օդին կամ մթնոլորտի մը սիւնակին կշռքը ու ձնշումը կը չափէ, կ'ըսուի ծանրաչափ, որ գտաւ Առորիչելի մեծին Կապիլէռսի աշկերտը, և նախ ինքը եղաւ որ իմացաւ օդին կշռելի ըլլալը, որ ինչուան

իր ատենը անկշռելի կը համարուէր : Ու որ առնենք ապակիէ եղէգ մը ու մէկ ծայրը գոցելով՝ միւս ծայրէն մէջը սնդիկ լեցընենք ինչուան բերանը, ետքը աս բաց բերանը մատով մը գոցելով գլխիվար գարձնենք, և ուղղահայեաց դիքով բոնենք, մատը վեր կը բոնէ եղէգին մէջի սնդիկին բոլոր սիւնակը . բայց թէ որ աս ծայրը մադիկով լեցուն ընդունարանի մը մէջ ընկղմենք ու մատերնիս բանանք, կը տեսնենք որ եղէգը սնդիկով լեցուն կը մնայ, թէ որ ընդունարանէն վեր մնացած եղէգին երկայնքը 27 ու 28 բթաշափէն պակաս է . իսկ թէ որ եղէգին երկայնութիւնը 28 և 29 բթաշափէն աւելի ըլլայ, մէջի սնդիկէն քիչ մը վար կ'իջնայ, ու զանազան ելեէջքներէն ետև գրեթէ 28 բթաշափ (76 հարիւրամեթը) բարձրութեամբ մադիկի սիւնակ մը 'ի կախ կը մնայ եղէգին մէջ :

Ես ելեէջքին պատճառը յայտնի է . վասն զի սնդիկին սիւնակը իրեն ծանրութեամբը կ'ուզէ վար իջնալ ու ընդունարանին մէջ լեցուիլ : Այց դրսի օդը ձնշելով ընդունարանին մէջի սրնդիկին երեսին վրայ, կը ջանայ մանել եղէգին մէջ, և անով կը մղէ սնդիկը եղէգին մէջէն դէպ 'ի վեր : Ես երկու զօրութիւնները՝ այսինքն սնդիկին ձնշումն ու օդին ձնշումը չեն կրնար հաւասարակիլու ըլլալ, ինչուան որ իրարու հաւասար ըլլան :

Եղին փորձը փոխանակ սնդիկով ընելու թէ որ ջրով ընենք, որն որ սնդիկէն տասուիրեք ու կէս անգամ աւելի թէ թէ կը կշռէ նոյն առածոցի՝ մէջ, հարկաւ պէտք է որ ջրոյ սիւնակը տասնուիրեք ու կէս անգամ աւելի բարձր կենայ սնդիկի սիւնակէն : Այս որովհէ ետև 28 բթաշափը թէ որ բազմապատկենք տասուիրեք ու կէս անգամով գրեթէ հաւասար կ'ըլլայ 32 ոտնաշափի, ուստի 32 ոտնաշափէն աւելի բարձր պէտք է ըլլայ եղէգը, որ կարենայ օդը կարող ըլլալ տանելու եղէգին մէջի ջրոյ

սիւնակը , որ ըսել թէ անոր հետ հա-
ւասարակիւո ըլլայ : Ի՞ս պատճառաւաւ
է որ սովորական ջրհաններուն ' մէջն
ջուրը չկրնար 32 ոտնաշափէն աւելի
բարձրանալ :

Ի՞ս ըսածներէս յայտնի կը տեսնուի
որ ծանրաշափի եղէգին մէջի սնդկի
սիւնակին բարձրութիւր կը չափէ մթնու-
լութին Ճնշումը , ու սնդիկը եղէգին
մէջ վեր վար կ'իջնայ կ'ելլայ մթնութի-
ւին Ճնշմանը աւելիսալուն կամ պակսե-
լուն համեմատ : Իսյց որպէս զի սնդի-
կին ելևէջքը անվրէպ ու կատարեալ
ըլլայ , զանազան պայմաններ կը պա-
հանջուին . որոնց վրայ տեղն 'ի տեղը
խօսինք հոս :

Ոյէ որ բաւական սեպենք աս ըսած
կերպով եղէգը սնդիկով լեցընելը , ան-
կատար ծանրաշափ գործի մը կ'ունե-
նանք . վասն զի օդոյ և ջրոյ մասունք-
ները որ ամէն գոյացութեանց մէջ կը
մտնան , սնդիկին մէջէն կ'ելլան և կը լե-
ցուին եղէգին մէջի սնդիկին վրայ կե-
ցած դատարկ միջոցը , որն որ ամենա-
կատարեալ դատարկ պիտի ըլլայ , որ
կ'ըսուի ծանրաշափական դատարկու-
թիւն : Այ ան ատեն աս քիչ մը օդը
անգամ ու գոլորչի գարձած ջուրը կը
Ճնշեն ներսէն սնդիկին երեսին վրայ ,
և անով կը ցածընեն սնդիկին սիւնա-
կին բարձրութիւնը՝ իրենց քանակին
շատութեանը ու առածգութեանը հա-
մեմատ :

Ուստի անտնօրինելի հարկաւոր է
որ եղէգին վրայի դատարկութիւնը ա-
մենակատարեալ ըլլայ , և ամէն օտա-
րասեր գոյացութիւններէն ազատ , մա-
նաւանդ օդէն և ջրէն որոնց մասունք-
ները կը փակչին սնդիկին ու ապակիին
վրայ այնպիսի ուժով մը , որ երբեմն
շատ դժուար կ'ըլլայ բոլորովին զատելը :

Եղէգին մէկ ծայրը աս կերպով
գոյցելու է : Կախ լաւ մը մաքրելու է
մէջը մտած փոշիները այսպէս . առ մա-
քուր սպունդի կտոր մը , ու գերձանով
կապած անցուր եղէգին մէկ ծայրը , ու

մէկալ ծայրէն գերձանէն բռնելով քա-
շէ ինչուան որ սպունդը մէկալ ծայրէն
դուրս ելլայ . աս գործողութիւնը քանի
մը անգամ կրկնելու է , ինչուան որ բո-
լորովին կը մաքրուի եղէգին մէջը :

Ետքը մէկ ծայրը կանթեզի մը բո-
լին բռնելու է , որպէս զի եղէգին մէ-
ջի օդոյ ու խոնաւութիւնը անգայտա-
նալով դուրս ելլեն : Պիտք է եղէգը
աստիճանաբար տաքցընել , չե նէ կը
ճամթի . իսկ թէ որ կամաց կամաց
տաքնայ , կրնայ ինչուան կարմրիլ ու
հալիլ , և ան ատեն պէտք է եղէգին
մէկ ծայրը ողորելով գոցել : Խակ սրն-
դիկը մէջը լեցընելու ատեն որպէս զի
ապակին չճամթի պէտք է պաղեցընել .
բայց փոխանակ աս գործողութիւնը բ-
ռնելու՝ աւելի աղէկ կ'ըլլայ սնդիկը սաս-
տիկ տաքցընել , որպէս զի իրեն մէջի
օդոյ ու ջրի մասունքը դուրս ելլեն . և
ետքը ապակին նոյն տաքութեան աս-
տիճան հասցընելով , սնդիկը անոր մէջ
լեցընել :

Պիտք է նայիլ որ սնդիկին մէջ ամե-
նեին օտարասեր նիւթ ըլլայ , մանա-
ւանդ անագ , որ սնդիկին տեսակարար
ծանրութեան վրայ տարբերութիւն
կ'ընէ : Ուստի գործածուած սնդիկը
թորած ու մաքուր , և ոքսիտէ ազատ
պիտի ըլլայ : Ոյէ որ սնդիկին մէջ օ-
տարասեր նիւթ գտուի , զանիկայ մաք-
րելու համար պէտք է այծեամի մոր-
թէն անցընել , և աս գործողութիւնը
զանազան անգամ կրկնել , ինչուան որ
սնդիկին ալ չակցընէ մորթը :

Ի՞ս ամէն զգուշութիւններն ալ բնե-
լով դեռ բոլորովին ազատ չմնար գործին
օդեղէն ու ջրեղէն մասունքներէն , մա-
նաւանդ ջրեղէններէն՝ որ սաստիկ կը
կպցն եղէգին կողերուն . ասոնք ալ հա-
նելու համար եղէգին մէջ քիչ մը սրն-
դիկ լեցընելն ետքը բանելու է և վեր
վար շարժելու կրակի վրայ , ինչուան
որ մէջի սնդիկը սկսի եռալ . եռացումն
կը սկսի նախ եղէգին գոց կողմէն , ա-
նոր համար պէտք է նախ ան ծայրը
կրակին մօտեցընել : Իմէն անգամ որ
եռացընելու ատեն սնդիկին մէջ պղպը-

ջակ մը տեսնուի , պէտք է եղէզը շխտակ կեցրնել , ու ծայրէն թեթև մը ցնցել որով դուրս կ'ելլեն պղպջակները :

Երբար եռացումը բաւական ատեն առաջ երթայ , պէտք է եղէզին մէջ ուրիշ սնդիկ լեցընել , ու սկսիլ եռացընել , և այսպէս հետզհետէ , ինչուան որ մնդիկով ամբողջ լեցուի , անմասն մնարվ օդէն ու խոնաւութենէն :

Ոհէ որ եղէզին կողերուն վրայ ամնամնը օդոյ գնտիկներ կազին ու քածնուին անկէ՝ ան ատեն պէտք է եղէզին մէջ օդոյ մեծկակ պղպջակ մը մոցընել որն որ բոլոր եղէզին երկայնութեանը մէջ անցընել տալով , կը ժողվէ ան մանր գնտիկները ու իրեն հէտ կը միացընէ , որոնք որ կ'ուղէինք դուրս հանել . վասն զի շատ աւելի դիւրին է մեծ պղպջակ մը դուրս հանելը քան թէ մանրն ու շատը :

Որովհետև մնդիկը եռացընելու ատեն վրայէն ելած գոլորշին անհանգիստ կ'ընէ զգործաւորը , աւստի լաւ կ'ըլլայ օդ բանող տեղ ընել , որպէս զի հովը առնէ տանի ելած գոլորշին :

Եղէզի մէջ եղած մնդիկը ամբողջ եռացընելը անկարելի կ'ըլլայ , և եթէ կարելի ալ ըլլայ վրայի մնդիկը եռացընել , զէն չտար , միայն տաքցընելը բաւական է . վասն զի թէ որ եռացընել ջանանք՝ աս անտեղութիւնը կ'ելլայ որ գոլորշի դառնալով եղէզին մէջէն բոլոր դուրս կ'ելլէ . ուստի բաւական է ան միջոցին մէջ եղած օդոյ գնտակները բարակ թելով մը դուրս հանել , երբոր եղէզը ոտքի վրայ կեցուի , մնդիկի սիւնակին աւելորդը դուրս կ'ելլէ ու կը լեցուի ընդունարանին մէջ . վասն զի մնդիկին սիւնակը 28 բթաշափէն աւելի բարձր չկրնար կենալ :

Երբոր աս վերի ըսած կերպովս ծանրաւախական եղէզը մաքրուի ու լեցուի և ընդունարանին վրայ գլխիվայր շըրջուի , կը մնայ աս ամէնը յարմարել փորած տախտակի մը մէջ , ուր մտնայ թէ եղէզը և թէ պղտի ընդունարանը ,

Իս տախտակը դէպ ՚ի երկայնքը բաժնուած է զանազան բթաշափներ ,

գծաշափներ , կամ հարիւրամեթրներ , հազարամեթրներ : Երբոր եղէզը ուղղահայեաց կեցած է , յայտնի է որ սրնդիկին վերին երեսը կը դպչի ան բաժանմունքներէն մէկը , որով կ'իմացուի սնդիկին սիւնակին բարձրութիւնը : Որնանք նաև եղէզին վրայ հաստատել հասնացոյց քանոնը , որ եթէ վեր վարշարժենք , որոշակի կը ցուցընէ աստիճաններուն ձիշդ չափը :

Եղէզին վրայ զբան կը հաստատուի ընդունարանին մէջի սնդիկին երեսին շտկութեամբը : Եւ որովհետև սնդիկը չկրնար բարձրանալ եղէզին մէջ , բայց եթէ ընդունարանին մէջ եղած սնդիկին ցածնալովը , և անոր հակառակ սնդիկէ սիւնակը չկրնար ցածնալ , բայց եթէ ընդունարանին մէջի սնդիկին բարձրանալովը , ասկէ յայտնի կը տեսնուի որ ընդունարանին մէջ եղած սնդիկին երեսը անընդհատ փոփոխութեան մէջ կ'ըլլայ , և զրոյին ձիշդ տեղը անորոշ կը մնայ և մեր փնտուած ձշգութեանը գէմ կ'ելլէ . վասն զի միակ պայմանը աս է գործւոյն ձշգութեանը համար , որ միայն օդին ձնշման ազդեցութեանը տակին ըլլայ , և ան է որ ձշգիւ կը ցուցընէ մնդիկին սիւնակին բարձրութիւնը , ընդունարանին երեսէն ինչուան մնդիկէ սիւնակին երեսը :

Իան ուրիշ մանր զգուշութիւններ ալ աստիճանները բաժնելու ատեն ընելու , որոնք զանց կ'առնենք :

Հարկաւոր չէ զլուցելը թէ արտաքին օդին ձնշումը և թէ գոց սենեկի մը մէջի օդին ձնշումը հաւասար է :

Ուրիշ յօդուածով կը խօսինք զանազան տեսակ ծանրաշափներու և ծանրաշափի վերաբերեալ գիտելեաց վրայ :